

# ԿՐՈՆԱԳԻՏԱԿԱՆ

ՇԱՆՔ ԿՐԹԵՂՍ. ԱՃԷՄԵԱՆ

## ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԱՐԵՎՍՏԱՆԱՅԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵՆԷՆ ԱՐԵՒԵԼԱՆԱՅԵՐԷՆ «ՎԵՐԱԾՈՒՄ - ՓՈԽԱԴՐՈՒԹԵԱՆ» ԱՌԻԹՈՎ

2001-ին Երեսնի մէջ լոյս տեսաւ Հայաստանի Աստուածաշնչային Ընկերութեան հրատարակած Նոր Կտակարանը արեւելահայերէն թարգմանութեամբ: Հրատարակիչները կը գրեն, թէ նոր հրատարակուածը՝ Լիբանան լոյս տեսած արեւմտահայերէն թարգմանութեան<sup>1</sup> արեւելահայերէնի «վերածում-փոխադրութիւն» է, որուն իրականացնողները անանուն են: Ուստի, մենք այժմ ունինք.

- 1) Սրբոց Թարգմանչաց յունարեւելեան գրաբար թարգմանութիւնը,
- 2) Սրբոց Թարգմանչաց գրաբար թարգմանութեան արեւմտահայերէն թարգմանութիւնը եւ

3) Սրբոց Թարգմանչաց գրաբար թարգմանութեան արեւմտահայերէն թարգմանութեան արեւելահայերէն «վերածում-փոխադրութիւնը»:

Վերջին երեսնամեակին չորս անգամ հրատարակուած արեւելահայերէն թարգմանութիւնը կատարուած է գրաբարէն, սակայն մկատուած է անյաշող: Նոր հրատարակութիւնը անելի գիտական պիտի ըլլար, եթէ նոյնպէս կատարուէր գրաբարէն եւ ո՛չ թէ արեւմտահայերէնէն: Սա ի միջի այլոց:

Այս նոր «վերածում-փոխադրութեան» մենք անդրադարձանք «Էջմիածին» ամսագրի երկու յօդուածներով (2002 թիւ Ա եւ 2002 թիւ Դ), ուր արտայայտեցինք մեր տարակուսանքը փոխադրութեան աղաղակող թերութիւններու մասին՝ մատնացոյց ընելով մի քանիս: Յօդուածները լոյս տեսան Հայաստան, բայց արձագանքը եկաւ շատ հետուէն... Լիբանանէն: Սպասելի ու ցանկալի կ'ըլլար, որ ան լսուէր անելի մօտէն, սակայն անանուն փոխադրողները լուռ մնացին, թերեւս չցանկանալով պարզել իրենց անձը:

«Արձագանքը» լոյս տեսաւ Ամթիլիստի «Հասկ» ամսաթերթին մէջ (յուլիս-օգոստոս 2002 թուականին, էջ 607-619), ստորագրուած Գեոր. Տ. Ջարեհ եպիսկոպոս Ազնատրեանի անունով եւ վերագրուած «Յանուն գիտականութեա՞ն»:

Ան կասկած կը յայտնէ Աւետարանի հրատարակութեան մեր տուած գնահատականի գիտականութեան մասին եւ, անշուշտ, կ'ընդգծէ զայն (առանց հարցական նշանի): Այս երկու գրախօսականներով մատնացոյց ըրինք, մեր կարծիքով, թարգմանական երկու տասնեակէ անելի սխալներ: Ջարեհ եպիսկոպոսը կանգ առաւ անոնց կէսին վրայ, ինչ որ կը նշանակէ, թէ լռելեայն համաձայն է մնացածներուն հետ, թէն իր այդ քայլը կը փորձէ արդարացնել հետեւեալ կերպով. «Սրբագանը շատ մը ուրիշ մանրութներ (!) եւս կը ունենան, որոնցով կը զարմացնէ մեզ: Բայց չարժէր անդրադառնալ անոնց»: Ինչպէս կը տեսնենք

<sup>1</sup> Աստուածաշունչ. Նոր Կտակարան Յիսուս Քրիստոսի: Հրատարակութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, գործակցութեամբ Լիբանանի Ս. Գրոց Ընկերութեան, Ամթիլիստ, 1993 (վերահրատարակութիւն՝ 1996):

ստորեւ, եպիսկոպոսը իր գրաստանակամին մէջ անվերջ «կը զարմանայ»: Մենք եւս կը զարմանանք, որ Ս. Գիրքի աստուածաշունչ բնագիրի ժողովրդականացումը ըլլայ այսքան անխնամ: Հարկ կ'ա՞յ յիշեցնելու, թէ Նոր Կտակարանը Սուրբ Գիրք է եւ աստուածաշունչ Ս. Գիրքը, զոր կը համբուրենք Եկեղեցիին մէջ եւ թէ ան սրբազան ասանդն է, որու մասին Պօղոս Առաքեալը գրած է Գաղատացիներուն. «Այլ թէ մեք կամ հրեշտակ յերկնից անտարանեսցէ ձեզ անելի քան զոր անտարանեսցան ձեզ, Ազովեալ լիցի: Որպէս յառաջագոյնն ասացաք, եւ արդ դարձեալ ասեմ, եթէ ոք անտարանեսցէ ձեզ անելի քան զոր անէքն, Ազովեալ լիցի» (Գղտ. Ա. 8-9): Անտարանն է ամբողջ ասանդը յանձնուած Եկեղեցիին, նոյն ինքն մարմնացեալ Աստուծմէ. «Ումիցիս օրինակ ողջմտութեան բանիցն զորս յինէն լուար, հաւատովք եւ սիրով, որ ի Քրիստոս Յիսուս: Զբարտը ասանդն պահեսցիր ի ձեռն Հոգւոյն Սրբոյ ի մեզ բնակելոյ» (Բ. Տիմ. Ա. 13-14):

Մեր մեծաբարբառ յօդուածագիրին կ'ուզենք յիշեցնել հիմնական հարց մը՝ կապուած Ս. Գիրքի թարգմանութեան հետ: 1934-ին Ամենայն Հայոց Հայրապետ՝ Տ. Տ. Խորէն Ա. Վեհափառ Կաթողիկոսը, Երուսաղէմ դրկեց երկու սրբատառ կոնդակներ, որով յրբեղնական կը յայտարարէր ամբողջ տարի մը, սկսեալ 1934-ի Սրբոց Թարգմանցաց տօնէն մինչեւ 1935-ի նոյն տօնակատարութիւնը: Ամենայն Հայոց սրբազնագոյն Կաթողիկոսը «ցանկութիւն եւ բաղձանք սրտի» կը յայտնէր «սրել զգիտակցութիւն ժողովրդեանն եւ ազգիս յիշատակաւ մեծի գործոյն», ամենուրեք հանդիսատարապէս ոգնկոչելով «տարեդարձ ոսկեղէն թարգմանութեան Սուրբ Գրոց ի հայ լեզու, մին ի կարեւորագոյն եւ սքանչելի գործոց յէջս պատմութեան ազգիս»: Երկրորդ սրբատառ իր կոնդակով, Վեհափառ Հայրապետը կը կարգէր Երուսաղէմի երջանկայիշատակ Թորգոմ Պատրիարք Գուշակեանը «ներկայացուցիչ Մեր ի սփիւսս Հայութեան Արտասահմանի»: Նոյն ատեն Նորին Սրբութիւնը կը հրահանգէր. «նախագահութեամբ Զերով եւ մասնակցութեամբ ներկայացուցչաց Ծնորհազարդ Կաթողիկոսացն Տանն Կիլիկիոյ եւ Ամենապատիւ Պատրիարքին Կ. Պոլսոյ», հաստատուի Թանձնաժողով մը՝ կազմակերպելու տօնակատարութիւնը «ընդ նշանակաւ միութեան համայն ազգիս, լեզուի, մատենագրութեան եւ քաղաքակրթութեան ամենայն Հոգեւոր ստեղծագործութեանց»: Յորեղինական տօնակատարութիւնները կատարուեցան մեծ շուքով եւ վերջաւորութեամբ՝ երջանկայիշատակ Թորգոմ Պատրիարքը խմբագրական մը հրատարակեց Երուսաղէմի ՄԻՈՆ ամսագիրին մէջ, ուր կը խօսէր Ս. Գիրքի հայերէն նոր թարգմանութեան մը մասին: Բնագիրի ընտրութեան հարցի մասին ան կը գրէ. «Գործը, անելորդ չըլլայ կրկնել, լեզուի կամ ճաշակի հարց չէ մեզի համար. այդ կէտը կարելի է պատշաճապէս կարգադրել մէկ կամ միւս ձեռին մէջ հաւասարապէս. մեր տեսութեամբ սկզբունքի խնդիր է ան, վարդապետական տեսակէտ նոյնիսկ, որուն՝ ներելի չէ անուշադիր մնալ»: Երկար բացատրութիւններ տալէ ետք, հեղինակը կ'եզրակացնէ. «Հայերէն գրաբար Աստուածաշունչը, իբրեւ Ոսկեդարեան հնագոյն թարգմանութիւնը Եօթանասնիցիին, իր վրայ ունի անոր այդ բոլոր առաւելութիւնները. արժան է հետեւաբար, որ անոր վրայէն կատարուի նոր թարգմանութիւնը. մեր աշխարհաբար Աստուածաշունչին բնագիրը պէտք է լինի մեր գրաբարը միայն»:

Մեծ հայրապետին յանձնարարութիւնը եղած է կատարել աշխարհաբար թարգմանութիւնը՝ աչքի առաջ ունենալով յունարէն բնագիրը եւ անոր գրաբար թարգմանութիւնը: Այդպէս կը թուէր ըլլալ նաեւ Լիբանան կատարուած արեւմտահայերէն թարգմանութիւնը, որու առաջին էջին վրայ գրուած է, թէ թարգմանութիւնը կատարուած է յունարէն եւ գրաբար բնագիրներէն: Նոյնը չի կրկնուիր արեւելահայերէնի կողքին վրայ, սակայն կ'են-



Հարց կը ծագի, թե կարելի՞ է ըսել, որ տուեալ պարագային *«կարեւորությունը տրված է բովանդակության, քան թե ձեռին»*, որ «վերածող-փոխադրողները» «ճշգրտությունը «փնտրեցին գտան իմաստի, քան խոսքի արտաքին կաղապարի մեջ»: Արդեօք «ծնաւ»ը դառնալով «ծնեց» կաղապարը փոխուեցա՞ւ, բովանդակութիւնը փոխուեցա՞ւ, «իմաստային համապատասխանը» տրուեցա՞ւ, դարձա՞ւ *«ժամանակակից հայերենով Նոր կտակարան՝ Աորագույն թե՛ մտածողությամբ եւ թե՛ արտահայտության կերպերով»*: Վերջապէս, «այսօրվա մարդուն» համար տղամարդու երեխայ ծնիլը «հասկանալի եղա՞ւ»:

Ստեղծուած անյարմար վիճակէն մի կերպ դուրս գալու մտահոգութեամբ գերաշնորհ եպիսկոպոսը կը փորձէ ցոյց տալ, որ այսօրուայ «հայերէն լեզուին բնաւ խորթ չէ (!) հօր մը համար «ծնաւ» բացատրութիւնը: Չէ՞ որ, -գրած է ան, - *«մենք հաւասարապէս «ծնող» կը կոչենք թե՛ հայրը եւ թե՛ մայրը*: Սրբազան եպիսկոպոսը կամ կը շփոթէ «ծնել» բայի եւ «ծնող» ենթակայական դերբայի իմաստային տարբերութիւնը, կամ կը նոյնացնէ անոնց իմաստները: Արդ, հայրն ու մայրը «ծնող» կոչելը կը նշանակէ՞, թէ երկուքն ալ հաւասարապէս ընդունակ են «ծննդաբերելու»: Ջարեհ եպիսկոպոսը կը դիմէ օտար լեզուի բառարաններուն եւ կ'ընդգծէ «ծնել» բայը, բայց ոչ ենթակայական դերբայ «ծնողը», որ parent է եւ ոչ «ծննդաբերող»...: Parent բառը «ծննդաբերող» իմաստն ունի արդեօ՞ք:

Ստիպուած, Ջարեհ Սրբազանը փորձ մը կ'ընէ կացութեան դուրս գալու: Դարձեալ օգտագործելով ոչ թէ «ծնել» բայը, այլ նոյն այդ «ծնողը», որ թէեւ նոյն արմատն ունի, բայց տարբեր իմաստներ, այս անգամ մեզ հաճոյանալով ցոյց կուտայ, որ մենք «հոգեւոր ծնող» ենք մեր կողմէն ձեռնադրուած քահանաներուն համար: Բայց մենք «հոգեւոր ծննդաբերող» ենք...:

Գերյարգելի եպիսկոպոսը կը շարունակէ մեր «մէկ-երկու ուրիշ բաներու առնչուած անճիշտ նկատողութիւններ»-ը եւ կ'ըսէ, թէ մենք սխալած ենք «Մատթէոս Բ. 4 համարին մէջ գրաբարի «քահանայապետս եւ դպիրս» (յունարէն՝ *ἀρχιερεὺς καὶ γραμματεῖς*) բաներուն «աւագ քահանաներ եւ օրէնքի ուսուցիչներ» թարգմանութիւնը անճիշտ գտնելով: «Ծան գլուխը» (յարգարծան եպիսկոպոսի արտայայտութիւնն է) թաղուած է միշտ բառացիութեան սկզբունքին կառչածութեան մէջ, այլապէս Սրբազանը նոյնիսկ պէտք է գնահատէր այս թարգմանութիւնը՝ *«ճշգրտութեան (!) եւ հասկնալիութեան տեսակետէն»*:

«Վերածող-փոխադրողները» եւ գեր. եպիսկոպոսը չեն տեսներ իրենց «անգնահատելի» այս թարգմանութեան առաջացնելիք տարակուսանքն ու շփոթը «այսօրվա մարդուն» մէջ: Այս առթիւ նշենք, որ թարգմանիչները թէեւ կը պնդեն, թէ չեն կառչած բառացիութեան սկզբունքին, սակայն քիչ մը վեր տեսանք, թէ ինչ ստացուեցաւ «ծնաւ» - «ծնեց»-էն:

Բայց խնդիրը այդ չէ միայն: «Քահանայապետս եւ դպիրս» բաներու թարգմանութեան մասին տրուած բացատրութիւնները յստակ կը վկայեն, որ անոնց մօտ այդ երկու սկզբունքները *«կառչածութեան»* եւ *«իմաստի մէջ ճշգրտությունն փնտրելու»* համակեցութեան (symbiose) մէջ են: Անտարաբնի մէջ կը հանդիպինք «քահանայապետ» (եզակի) եւ «քահանայապետք» (յոզմակի) ձեւերուն: «Վերածող-փոխադրողները» եզակի բառը կը թողում անփոփոխ, այսինքն՝ կառչած կը մնան, իսկ երբ բառը յոզմակի է՝ «այսօրվա մարդուն» հասկնալի ընելու համար կը դարձնեն «ավագ քահանա»:

Փորձենք այժմ տեսնել, թէ վերածող-փոխադրողները ինչպէս են թարգմանած «քահանայապետ» (եզակի) *ἀρχιερεὺς* բառը: «Թարմացած մտածողությամբ» այսօրուայ մարդը այդ բառի տակ ի՞նչ պիտի հասկնայ. պատրիարք, եպիսկոպոս, թէ կաթողիկոս (տե՛ս Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հատոր Բ. էջ 1565): Առաջին դարուն, Պաղեստինի մէջ ո՞ր կը գտնենք հրեայ պատրիարք, եպիսկոպոս կամ կաթո-



Ջարեմ եպիսկոպոսի ընելով, անանուն վերածող-փոխադրողները «պարզապես ճիշտ իմաստը կփորձեն (!) արտահայտել»: Բայց այդ «օրենքի ուսուցիչները» «իրենց» մասնագիտութենէն շատ հեռու, մութ գործերով են զբաղուած: Օրինակ, անխղճաբար «ուսեն զտունս այրեաց, պատճառանօք յերկարեալ յաղօթս» (Մարկոս ԺԲ. 40): Նախադասութեան «փոխադրութիւն» է. (օրենքի ուսուցիչները) «այրի կանանց տներն են հաիշտակում նրանց ձեռքից (!), իսկ մյուս կողմից (!) կեղծավորությամբ երկարացնում են իրենց աղոթքը»:

Վերջապէս, «դպիր» բառի «փոխադրութեան» հարցին մէջ անհետեւողականութիւն ալ կայ: Օրինակ, Ա. Կորնթացեաց (Ա. 20) թուղթին մէջ ցրաբարձեանքը, որ Ս. Թարգմանիչները «դպիր» թարգմանած են, փոխադրողները դարձուցած են «ուսյալ մարդիկ», բայց ոչ «օրենքի ուսուցիչ»:

Հին Կտակարանին մէջ 36 անգամ կը հանդիպի «դպիր» բառը: Ինչպէ՞ս վարուի անոնց հետ: Ելից գիրքին մէջ (Ե. 6, 10...) անոնք կը յիշուին «գործավարներու» հետ եւ անոնց «մասնագիտութիւններէն» է անաւ հում աղիս պատրաստողներուն յարդ մատակարարելը: Իսրայէլի Դաւիթ թագաւորի օրօք «դպիրները» (ցրաբարձեանք) նույնպէս կը յիշուին «գործավարներու» հետ: Եթէ հաւատանք Սրբոց Թարգմանչաց թարգմանութեան, ապա անոնք «քսան եւ չորք հազար» հոգի են («եւ քսան եւ չորք հազար դպիրք» (Ա. Մնացորդաց, ԻԳ. 4): Գ. Մակարայեցեաց (Դ. 15) գիրքի համաձայն, «դպիրները» (կարծեցեալ «օրենքի ուսուցիչները») մարդասէմար կազմակերպող կաշառակեր մարդիկ են՝ «զոպիրսն իբրեւ զկաշառաքեկս»: Ուստի, իրաքանչիւր դէպքի համար թարգմանիչները պիտի առանձին բա՞ռ հորինեն: Սա մեզ ո՞ր կը տանի:

Բայց ահա «դպիր» բառի իսկական բացատրութիւնը. «լեզու իմ որպէս ցրիչ արագագիր դպրի» (Սաղմոսաց գիրք ԽԴ. (ԽԵ.) 2): Եօթանասանից թարգմանութեան մէջ. ἡ γλωσσά μου κάλαμος γραμματέως ὀξύγραφος:

Գեր. եպիսկոպոսը մեզի հարց կուտայ, թէ արդեօ՞ք վերածող-փոխադրողները «սխալ կ'ընեն. ո՛չ. պարզապէս բնագրին ճիշտ իմաստը կը փորձեն արտայայտել: Անոնք փորձած են «սյուրվա մարդուն» դպիր ցրաբարձեանք բառը հասկնալի դարձնել»: Անտարակոյս սխալ են ըրած, շատ սխալ: Սուրբ Գիրքը փորձադաշտ չէ՞, որ ցանկացողը անոր վրայ փորձեր կատարէ: Առանձին յօդուածներով, ծանօթագրութիւններու մէջ ինչքան կը կամենայ, թող փորձէ: Գիտուն բժիշկները անոր դեղ պատրաստելու ատեն, զայն մարդուն վրայ փորձարկելէ առաջ կը փորձարկեն կենդանիներու վրայ եւ երբ համոզուին, թէ ան մարդուն համար վնասակար չէ, այլ ընդհակառակը՝ օգտակար է, այն ատեն դեղը կը դնեն շրջանառութեան մէջ:

Ս. Թարգմանիչները ցրաբարձեանք, ինչպէս բազմիցս նշուեցաւ, թարգմանած են «դպիր», իսկ Հին Կտակարանին մէջ 29 անգամ թարգմանուած է «դպրապետ», թէ ինչո՞ւ քննութեան հարց է: Գոյութիւն ունին տարբեր տեսակի դպրապետեր. «դպրապետ իշխան զարուց» (Դ. Թագ. ԻԵ. 19), «դպրապետ ժողովրդեան երկրին» (Երեմ., ՄԲ. 25): Պարսից Արտաշէս թագաւորի արքունիքին մէջ կային «արքունի դպրապետք» (Եսթէր, Թ. 3): Ինչպէ՞ս պիտի վարուէին «փոխադրողները», եթէ արեւելահայերէնի «վերածէին» անաւ Հին Կտակարանը: Պիտի ընդգծել, որ, ի պատիւ «փոխադրողներուն», մէկ անգամ Գործք Առաքելոցին մէջ (ԺԹ. 35) հանդիպող «դպրապետ» բառը անոնք «օրենքի ուսուցչապետ» չեն թարգմանած, որովհետեւ իրենց համար պարզ էր, որ խօսքը Եփեսոսի հեթանոս յոյն վարչական անձնատրութեան կը վերաբերի. «լեցոյց դպրապետն զամբոխն եւ ասէ. Արք եփեսացիք, իսկ ո՞վ է ի մարդկանէ, որ ոչ զիտէ զԵփեսացոց քաղաքս մեհենազարդ մե-

ծին Արտեսեայ դիցն եւ Դիոսկետեայ: Վերածողները այս նախադասութիւնը փոխադրել են հետեւեալ կերպ. «Քաղաքի քարտուղարը (!) լռեցրեց ամբոյսին եւ ասաց. Ով եպիստոֆիան, կա՞ մեկը, որ չգիտէ, թէ Եփեսոսը պահապանն է (!) մեծ Արտեսիսի մեհյանի եւ երկնքից ընկած նրա պատկերի (!)»:

Փոխադրութիւնն, անշուշտ, Սրբոց Թարգմանչաց բնագիրէն չէ, այլ վատ թարգմանութիւնն է Nestle-Aland-ի անգլերէնէն, ուր γραμματεὺς թարգմանուած է «town clerk» «Clerk», ճիշտ է, կը նշանակէ «քարտուղար», բայց այս պարագային «քաղաքի քարտուղար» չէ, որովհետեւ նման պաշտօն ընդհանրապէս գոյութիւն չունի: «Clerk» այստեղ կը նշանակէ (այսօրվա մարդուն հասկնալի) քաղաքապետի քարտուղար կամ «քաղաքային վարչութեան քարտուղար», որ ճիշտ իմաստն է clerk բառին:

Ծարուակենք: Փոխադրողները, որ մտահոգուած են «այսօրվա հայ մարդու» կողմէն «դպիր» բառի իմաստը սխալ հասկնալու հնարատրութենէն, ամենեւին չէ՞ն մտածեր, թէ ան ի՞նչ կը հասկնայ «վարդապետ» կարդալով: Νομοδιδάσκαλος-ի διδάσκαλος-ը ճիշտ նշելով՝ «ուսուցիչ», Քրիստոսի աննշուած բառը կը պահեն անփոփոխ, ինչպէս որ այն կայ գրաբարով՝ «վարդապետ» (գրաբար կը նշանակէ «ուսուցիչ»): Այսօրուայ մարդուն համար «վարդապետ» բառը յստակ իմաստ մը ունի, որ է «կուսակրոն քահանա, որ ապրում է վանքում կամ հոգեւոր իշխանության կարգադրությամբ ուղարկվում որեւէ քաղաք իբրեւ քարոզիչ, փոխանորդ կամ եկեղեցական գործերի կառավարիչ (Տե՛ս էլ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հատ. Բ, էջ 1365):

Զարեհ եպիսկոպոսը «խորը գիտելիքներ» կը ցուցաբերէ նաեւ յունարէն բնագրի հարցին մէջ եւ «ի նորոյ» կը բացատրէ Մատթէոսի Աւետարանի Գ. 9-ի յունարէն չեղբայր բայը եւ կը հաստատէ, թէ վերածող-փոխադրողները ճիշտ են վարուած այն «դուրս բերել» թարգմանելով: Նախ կանգ առնենք «վերածող-փոխադրողներու» փոխադրութեան վրա: Եպիսկոպոսի մէջբերած գրաբար նախադասութիւնն է. «ի քարանցս յայցսանէ յարուցանել»: Բայց ասիկա նախադասութեան կէսն է միայն, միւս մասը չէ մէջբերուած. թերեւս այն շատ անճոռնի է եւ ամօթ է ամբողջացնել զայն: Նախադասութիւնն է. «Կարող է Աստուած ի քարանցս յայցսանէ յարուցանել որդիս Աբրահամու» (ընդգծուածները եպիսկոպոսը «կրճատած» է): Ո՞ր քարերէն եւ ինչպէ՞ս է Աստուած դուրս բերած Աբրահամի որդիներ: Ո՞վ է զանոնք զետեղած քարերու մէջ: Գերաշնորհ եպիսկոպոսը կը քննադատէ մեր գրածը. «մեր առաջին թարգմանիչները յունարէն չեղբայր բայը հասկցած են յարուցանել, կանգնեցնել կամ վերականգնել իմաստով», այսինքն կը պնդէ, որ Ս. Թարգմանիչները յունարէն այդ բայը հասկցած են «դուրս բերել» իմաստով:

Սուրբ Թարգմանիչները չեղբայր բայը հասկցած ու թարգմանած են «կանգնեցնել» (Ա. Թագաւորութեանց Ե. 3, Ժողովօղ Դ. 10, Յովհաննէս Բ. 19, Բ. 20, Գործք Առաքելոց Ժ. 26), ինչպէս նաեւ «Նա կանգնեաց զնիզակն իր» (Բ. Թագաւորութեանց ԻԳ. 18): Կարելի՞ է արդեօք թարգմանել «Նա իր նիզակը դուրս բերեց» (բայց ո՞րտեղէն դուրս բերաւ): 'Եղբայր բայը թարգմանած են նաեւ «յարուցանել» (Ելից ԻԳ. 5, Դատարաց Բ. 16, Բ. 18, Գ. 9, Գ. 15, Ա. Թագաւորութեանց Բ. 8, Բ. Թագաւորութեանց ԺԲ. 17, ԺԸ. 31, Գ. Թագաւորութեանց ԺԱ. 14, ԺԱ. 23, Դ. Թագաւորութեանց Դ. 31):

Խնորոյ առարկայ նախադասութեան իմաստն է, որ Աստուած ամենակարող է եւ կրնայ քարերուն ալ հոգի ու մարմին տալ:

Զարեհ եպիսկոպոսը «նորովի» կը բացատրէ նաեւ *κεῖται* (կը գտնուի) բայը (անորոշ ձեւը՝ *κεεσθαι*): Յունարէն բնագիրն է. *ἀξίνθη πρὸς τὴν ρίζαν τῶν δέδρωον κεῖται* (Մատթէոս Գ. 10), որը Ս. Թարգմանիչները թարգմանած են. «Տապար առ արմին ծառոց

դնի»: Քննադատը, եթե «ի քայիսնցս յայցսանէ»-ի պարագային մախադասութիւնը կիսատ կը թողու, այս պարագային ան ընդհանրապէս չի մէջբերեր, թերեւս խուսափելով «թարգմանութեան» անճոռնիութիւնը ցուցադրել: Իսկ թարգմանութիւնն է. «կացիմն ահա պատրաստ է (!) կտրելու ծառերն իրենց արմատներով», կարծես կացիներ մարդ ըլլայ, որ պատրաստ է ծառ կտրելու: Այնուհետեւ, ընթերցողին ապակողմնորոշելու նպատակով, տունայ հատուածէն բոլորովին անկախ կը մէջբերէ մեր թարգմանութիւնը. «տապարը ծառերու արմատին քով կը գտնուի»<sup>2</sup>, վերջին ընդգծուած բառին կցելով երկու հարցական նշաններ (??), թէ տեսե՛ք, ինչպիսի անմտութիւններ կ'ըսէ «Էջմիածնի» յօդուածագիրը: Ըստ Ջարեհ եպիսկոպոսին՝ **केट्टा-म** «գտնուեցաւ» չի նշանակեր, այլ «պատրաստ ըլլալ»: Բայց, աւա՛ր, ի՞նչ ընենք, որ **केट्टा-म** «գտնուիլ» կը նշանակէ եւ Ս. Թարգմանչաց կողմէ այդպէս թարգմանուած է. «գտնուիցէք մանուկ պատեալ ի խանձարորս» (Ղուկաս Բ. 12) (յունարէն բնագիրին մէջ **εὐρίσσετε βρέφος ἐσπαργανωμένον καὶ κεκλιμένον ἐν φάτνῃ**, «եւ գտնի՛ր զՄարիամ եւ զՅովսէփ եւ զմանուկն եղեալ ի մտոր» (Ղուկաս 2.16) (յունարէն բնագիրին մէջ. **καὶ ἀνεῦρον τὴν Μαριάμ καὶ τὸν Ἰωσήφ καὶ τὸ βρέφος κεκλιμένον ἐν τῇ φάτνῃ**): Սուրբ Թարգմանիչները **केट्टा-म** բայը թարգմանած են նաեւ «կալ» («կենալ»), որ պարզապէս գտնուի կը նշանակէ<sup>3</sup> (Բ. Թագ. Ը. 10, Եսայի Թ. 4, Երեմիա ԻԴ. 1, Մատթէոս Ե. 14, ԻԸ. 6, Ղուկաս Բ. 34, ԻԴ. 12, Յովհաննէս ԺԹ. 29, Ի. 5, 6, 7, 12, Բ. Կորնթ. Գ. 15, Փիլ. Ա. 17, Ա. Թեսաղ. Գ. 3, Ա. Տիմոթ. Ա. 9, Ա. Յովհ. Ե. 19):

Քանի որ մենք մեզի թոյլ չենք տար իջնելու «Յունագէտ եւ Գրաբարագէտ» եպիսկոպոսի մակարդակին, ստիպուած կը վերադարձնենք սխալմամբ մեր հասցէին յղած խօսքերը. «Ողբա՛մ զքեզ: Նման մօտեցում եւ քննադատութիւններ կասկածելի կը դարձնեն ո՛չ միայն յունարէնի իր իմացութիւնը, այլ նաեւ գրաբարի իր իմացութիւնը»: Աւելցնենք միայն մեր կողմէն՝ նաեւ Սուրբ Գրոց իր իմացութիւնը: Մեր առաջին յօդուածին մէջ գրած էինք Մատթէոսի Աւետարանի Ա. 19 համարի եւ Յիսուսի ծննդեան պատմութեան մասին: Յովսէփի յունարէն բնորոշումն է **ὁ ἀνὴρ αὐτῆς**, որ կը նշանակէ այր նորա: Թարգմանիչը յունարէն **ὁ ἀνὴρ** բառը եւ անոր գրաբար այր բառը, որ կը նշանակէ ամուսին, թարգմանած է նշանած: Աւետարանիչը նախորդ համարին մէջ գրած է՝ **πρὶν ἢ συνελεθεῖν**, որով ըսել ուզած է «*մինչ չեւ եկեալ առ միմեանս*», ինչպէս թարգմանած են ոսկերարեան մեր թարգմանիչները, այսինքն թէ Մարիամի այրը իմացաւ, որ իր կինը յղացած է իրենց կենակցութենէն առաջ:

Ջարեհ եպիսկոպոսի յաջորդ «բառաքննութիւնը» կը վերաբերի Մատթէոսի Աւետարանի առաջին մախադասութեան. «Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի որդւոյ Դաւթի որդւոյ Աբրահամին»: Մենք առարկեցինք՝ ցոյց տալով, որ «վերածող-փոխադրողները», չգիտես ինչ պատճառաբանութեամբ, «խմբագրած են» Սուրբ Թարգմանիչներուն՝ «Գիրք ծննդեան» բառերը փոխարինելով «ազգաբանութիւն» բառով: Վերջինիս մասին քիչ մը ետք: Ջարեհ եպիսկոպոսը մեզի կը սորվեցնէ, թէ «Գիրք ծննդեան»-ը երախարանութիւն

<sup>2</sup> «Վերածող-փոխադրողները» եւ Գեր. եպիսկոպոսը եթէ ուշադիր ընթերցէին Մատթ. Գ. 10 համարի ամբողջ մախադասութիւնը, չէին հանդգնիր «կացիներ պատրաստ է» թարգմանել, նաեւ Ջարեհ եպիսկոպոսը չէր գուարճանար մեր «կացիներ կը գտնուի» թարգմանութեամբ: Իսկ մախադասութեան շարունակութիւնն է. «ամենայն ծառ, որ ոչ առնէ զպտուղ բարոց՝ հատումի եւ ի հոտ արկամի»: Համարի իմաստն է. «կացիներ կախուած է իրաբանչիքի ամառու ծառի գլուխին» եւ ոչ ընդհանրապէս բոլոր ծառերու, ինչպէս ըսուած է անոնց թարգմանութեամբ:

<sup>3</sup> Բ. Ս. Ղազարեան, Գրաբարի բառարան, հտ. Ա, Երեւան, 2000, էջ 620:



այսչափար կը մնանք: Մեծայարգ եպիսկոպոս, այդ բառարանները «այսօրու» մարդու լեզուի բառարաններ են, արդի՞ հայերենի բառարաններ են: Հայկազեան լեզուի բառգիրքը բացատրությունները կուտայ գրաբար և թրքերեն: Այսօրուայ մարդը գրաբարախօս է ու թրքախօս: Ո՞ր մնաց «վերածող-փոխադրողներու» մտահոգությունը, որ «կարդացվածն ամբողջապես և ուղիղ կերպով հասկանալի լինի այսօրվա մարդուն», որ, ինչպես ըսուեցաւ, պիտի նպաստեր Նոր Կտակարանի արեւելահայերէն հինգերորդ «նոր» հրատարակութեան հասկնալիութեան:

Այնուհետեւ, եպիսկոպոսը կը վկայակոչէ Ստեփանոս Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանը», որտեղ հեղինակը «ազգաբանել» բայի բացատրությունը տուած է ըստ... «Հայկազեան բառգրքի» և հետեւելով անոր՝ մէջբերած է Մովսէս Խորենացիի տուեալը, իսկ երկրորդ օրինակը համապատասխանաբար Էդ. Աղայեանի առաջին բացատրությունն է: Յաջորդը, 1969-ին Հայաստանի Գիտություններու Ակադեմիայի հրատարակած «ժ ա մ ա ն ա կ ա կ ի զ Հայոց Լեզվի բացատրական բառարան»-ն է, ուր խնդրոյ առարկայ «ազգաբանություն» բառին (Ջարեհ եպիսկոպոսի ազմի յիշումով) «միակ իմաստ մը կը տրուի, թեպէտ՝ «հնացած» որակումով (!) «որեւէ տոհմի ճիւղագրութիւն, սերնդաբանութիւն», ըսել է՝ «այսօրուայ մարդու համար անհասկանալի»...

Ջարեհ եպիսկոպոսի համար փրկարար օղակ չեն կրնար ծառայել անոր յիշած միջնադարեան և ժամանակակից ուսումնասիրողների «ազգաբանություն», «ազգահամար» բաներու օգտագործումը, այդ բաներու օգտագործումը գիտահետազոտական աշխատանքներուն մէջ: Այդ բոլորին մենք շատ լաւ տեղեակ ենք, բայց և վստահ, որ անոնք հիմք չեն կրնար ծառայել «Գիրք ծննդեան»-ը «ազգաբանությամբ» փոխարինելու համար:

Ջարեհ եպիսկոպոսի «լեզուափնացութեան» յաջորդ օրինակը կը վերաբերի յունարէն յենեսոս բառի «ծնունդ» թարգմանութեան: Ան ցոյց կուտայ, որ «ստվորական իմաստով» (!) կը նշանակէ «լինելութիւն, ըլլալը, յառաջ գալը», որմէ անտե՛ «ծնունդին» յառաջ գալուն պատմությունը, ծննդաբանությունը, ազգաբանությունը»: Օտտ հեռուէն սկսելով, ան հասած է իր նպատակին՝ «ազգաբանութեան»:

Եթէ յենեսոս կը նշանակէ «լինելութիւն» և այդպէս է օգտագործուած միջնադարեան հայ մատենագրութեան մէջ, ապա ի՞նչ կ'առաջարկէ եպիսկոպոսը, «սրբագրե՞մք» Սրբոց Թարգմանչաց թարգմանությունը, գրեմք «Գիրք լինելութեան» կամ «Գիրք լինելո՞յ»: Եթէ այդ ոգիով շարունակենք, ի՞նչ կը մնայ «Թագուհի թարգմանութեանց»-էն: Փոխադրողները կը կարծեն, որ «ծնունդ» է թարգմանուած միայն Մատթ. Ա. 1 համարին յենեսոս-ը, մինչդեռ այդպէս են թարգմանուած ամբողջ Նոր Կտակարանի յենեսոս-ները (Մատթ. Ա. 1, 18, Ղուկ. Ա. 14, Յակ. Գ. 6, Տիտ. Գ. 5): Մնացած «ծնունդ»-ներու յունարէններն են. յեննոս (Մատթ. Գ. 7, ԺԲ. 34, ԻԳ. 32, Ղուկ. Գ. 7) և կը վերաբերին ոչ թէ մարդու «ծննդեան», այլ օձերու («ծնունդը իծից»), որ ունի ակելի բացասական իմաստ, յենեսոս կը նշանակէ «ծննդեան օր», «ծննդեան տօն» (Մատթ. ԺԴ. 6, Մարկ. Զ. 21) և միայն մէկ անգամ՝ յենետոս «մարդ», «մահականացու» իմաստով (Մատթ. ԺԱ. 11): Ինչպէս համոզուած ենք, ամբողջ Նոր Կտակարանին մէջ «ծնունդ» բառով ոչ մէկ անգամ յեննոս բառ չէ՛ թարգմանուած:

Հին Կտակարանին մէջ եւս, յունարէն բնագիրի յեննոս-ը թարգմանուած է «ծնունդ» (Ծննդոց Զ. 9, Ժ. 1, 32, ԺԱ. 10, 27, ԻԵ. 12, 19, ԼԲ. 9, ԼԶ. 1, 9, ԼԷ. 2, Խ. 20, Հոռութ. Բ. 11, Դ. 18, Ա. Մնաց. Ա. 28, Դ. 3, 21, Յուդիթ ԺԲ. 18, Բ. Մակ. Է. 23, Ժող. Է. 2, Իմաստ. Գ. 12, Է. 12, ԺԴ. 26, Եզեկ. Դ. 14, ԺԶ. 3): Կայ և «ծննդոց անասնից» յենեսոս Զօօն (Իմաստ. ԺԹ. 10) և «ծնունդ թռչնոց» յենեսոս օրնեօն (Իմաստ ԺԹ. 11): Չենք կարծեր, որ փոխադրողները թարգմանելին «անասունների լինելություն» կամ «թռչունների լինելություն»:

